

ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ ՏԵՎԿԱՊՈՒԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

(Հագրաց և Լուսական :)

ՔԱՆԻ որ լրագիրներն ու օրագիրները կը շատնան մեր ազգին մէջ, հարկաւ ընթերցասէր ու զարգասէր՝ այսինքն յառաջադիմութիւն սիրող անձինք կ'ուրախանան, ու աս դժուար աշխատութիւնը վրանին առնողներուն երախտագէտ կ'ըլլան : Ի՞այց ո՛գիտէ որչափ մարդիկ ալ կան որ, առանց ան լրագիրները տեսնելու ալ, լածնուն պէս թէ նոր լրագիրներ կամ օրագիրներ կ'ելլէն՝ կը ծիծաղին քթերնուն տակէն ու նորելուք սովորութեան մը տեղ զնելով աս բանս ալ՝ գէթ աս կ'ըսեն թէ Ի՞նչ հասկընամ այնչափ տեսակ տեսակ լրագիրներէն . թող մէկ հատ ըլլայ ու ազէկ ըլլայ „ : Ո՞ւ որ ասոնց հարցընես թէ աղէն լրագիր ըսելով ի՞նչ կը հասկընաք, հարկաւ պատասխան պիտի տան թէ խելքով գրուած, մաքուր տպուած ըլլայ, գիրը յստակ, ոճը պարզ, նիւթը շատ, ըսածները հարկաւոր՝ օգտակար ու զուարձալի ըլլայ, և և և : Հայտնի բան է որ այսպիսի անձինք օրագրի կամ լրագրի պէս գրուածքներուն վրայ խիստ քիչ տեղեկութիւն պիտի ունենան, ու լաւ օրագիր հանելուն դժուարութիւնները խիստ քիչ պիտի ձանընան որ աս կերպով խօսին . և աս բաներս իրենց հասկընընեն ալ շատ դժուար բան է :

Ո՞իայն թէ որովհետեւ մեր արեելցիք ընդհանրապէս, մանաւանդ աս տարիներս, սովորութիւն մը ըրեր են մէջերնին որ բանի մը վրայ գովեստ ու զեն տալ նէ՝ առաջին խօսքերնին աս է թէ Աւրոպացիք առանի չ'ընէն, աս Աւրոպացիք իւել է և այն, աս անգամ մէնք ալ ան ապացոյցը մէջ բերենք . այսինքն տեսնենք թէ Աւրոպացիք ի՞նչ կարծիք՝ ի՞նչ համարմունք

ունին աս տեսակ գրուածքներու վրայ : Կ'ըսեն Աւրոպացիք առ հասարակ՝ թէ օրագրաց շատնալը իրենց գրականութեանն ու քաղաքականութեանը մէջ նոր դարագլուխ մըն է . իսկ Պաղպիացիք ինչուան աս ալ կ'ըսեն թէ Պաղպիոյ մէջ չորս մեծամեծ իշխանութիւններ կան . այսինքն թագաւորը, երկու խօրհրդարանները, և օրագիրները . . ուստի օրագրաց ալլաւեր են չըրութ էլլաւութիւն : Ի՞նչ է արդեօք այսպափ համարման պատճառը : — Ա ամս զի հիմակուան Աւրոպացւոց խօսքին նայելով՝ լրագրաց բուն պաշտօնն է հասարակաց կարծիքը հրատարակել . և որովհետեւ հասարակ ժողովուրդն ալ ազատութիւն ունի տերութեան բաներուն վրայ թէ մտածելու և թէ խօսելու, և միտքը դրած է թէ կարողութիւն ալ ունի, անոր համար լրագրաց մէջ իր կարծիքը կը հրատարակէ . տէրութեան մեծերն ալ չեն կրնար ամէն անգամ չլսելու զարնել անոնց խօսքերը՝ առանց իրենց իշխանութիւնը վտանգի մէջ զնելու : Կոով կ'իմացուի որ հասարակաց կարծիքը համարձակ հրատարակելը օգուտներ ունի նէ, վնասներ ալ խիստ շատ պիտի ունենայ, մանաւանդ Պաղպիացւոց պէս տաքարիւն ու արագամիտ ազգի մը մէջ . վասն զի ան ատեն մեծերուն խոհեմ ու բարեկարգ խորհուրդները շատ անգամ կը փառնան՝ ժողովրդեան խառնախնդոր և իրարու ներհակ կարծիքներուն խօսք հասկընել չկրնալով . այնպիսի լրագիրները նոր նոր երկապառակութիւններ կը ձգեն ազգին մէջ, արդէն եղած երկապառակութիւններն ալ կը սնուցանեն ու կը զայրացընեն : Իրենք Աւրոպացիք ու նաև Պաղպիացիք ալ գիտեն աս բանս . բայց մէկ կողմանէ ալ մըտքերնին դրած ըլլալով թէ իրենց այնչափ սիրած բացարձակ ազատութեան մէկ մեծ մասն ալ պիտի ըլլայ կարծեաց ազատութիւնը, Պաղպիացիք 1830^ն վերջապէս իրենց նոր Պահմանադրութեան զլխաւոր մասերէն մէկն ալ աս դրին թէ Պաղոց (ևս առաւել օրա-

գրաց) քննութիւնը ասկէց վերջը մէյ-
մին ալ պիտի չհաստատուի „ : Պաղ-
ղիացւոց օրինակը աս բանիս մէջ ալ
շատ մեծ ազդեցութիւն ըրաւ լարո-
պայի ուրիշ ազգերուն վրայ , և ամե-
նուն ալ փափաքելի բան եղաւ աս կար-
ծեաց ազատութիւնը :

Օ արմանք մը չէ ուրեմն թէ որ մեր
արևելցոց ալնախանձելի բան մը երե-
նայ աս տեսակ ազատութիւնը . բայց
աս ալլաւ պէտք է գիտնալ թէ որպէս
զի հասարակաց կարծիքները իրաւցընէ
օգտակար ըլլան ժողովրդեան կամ ազ-
գին՝ նախ պէտք է ժողովրդեան միտքը
գիտութեամք և կրթութեամք լրւսա-
ւորել . ապա թէ ոչ , տգէտ ու անկիրթ
մարդկանց կարծիքներէն բնչ շահ .
վնաս՝ որչափ որ կ'ուզես : Ի՞նչափ ձըշ-
մարիտ է աս ըսածս որ ինչուան լարո-
պացիք ալ (որ ընդհանրապէս կրթուած
ու լրւսաւորուած կը սեպուին) յայտնի
կը վկայեն թէ քաղաքական լրագրաց
անսանձ ազատութեան վնասը օգուտ-
ներէն շատ աւելի է :

Ի՞նոր համար հիմա շատ քաղաքա-
գէտ ու լրւսաւորեալ մարդիկ մասնաւոր
ջանք մը ունին որ օրագիրներն ու լրա-
գիրները ազատեն անօգուտ վէճերէն
ու անպտուղ կարծիքներէն , և ընեն
օգտակար հասարակաց կրթութեան ու
լրւսաւորութեան , լաւ գիտնալով ասոնց
անզգալի՝ բայց անյաղթելի զօրութիւ-
նը : Ա ան զի ովլ չիտեսներ թէ օրագիր-
ներով աշխարհիս մէկ ծայրէն մէկալը
իմաստնոց և անմտաց մտածմունքները
կը թռչին կ'երթան , և զանազան ազ-
գեր ժողովուրդներ իրարու հետ կը
կասպուին . օրագիրներով մարդկանց
կարծիքները կարծէս թէ նոր տեսակ
շոգեշարժ մեքենայով ծովէն ցամաքէն
կ'երթան ու կուգան . ովլ չիտեսներ կ'ը-
սեմ աս բաներս , ու որ խելացին չփա-
փաքիր որ անոնց ուժը բանեցուի ժո-
ղովրդեան բարքը շտկելու , ուղիղ հա-
ւատքը հաստատելու , սրտին զգացմուն-
քը փափկացընելու , ախորժակը ար-
թընցընելու , ուսումնասիրութիւնը վա-
ռելու , նախապաշարմունքները փարա-

տելու , մտածութիւնը սրելու , խաղա-
ղութեան սէրը տարածելու , հին կիր-
քերը մարելու , ձմարիտ առաքինու-
թիւններն ամենուն քաղցրացընելու .
մէկ խօսքով , հասարակ ժողովրդեան
մեծ մասին՝ որ թերեւս ոչ ատեն և ոչ
այնչափ յօժարութիւն ունին որ նոր
բան սորվին՝ գրեթէ բռնի բան սորվե-
ցընել , և առանց ըսելու թէ բանդ գործու
թող , էկուր խրառ մարդ ընէ ընէ , խրատելու
և կրթելու :

Ի՞նա աս սկզբամք ու աս փափաքա-
նօք վառուած է մեր Պաղմակներն ալ.
իրաւ է որ կարողութիւնը ինչուան հի-
մա փափաքէն շատ վար երեցուց , բայց
աս ալ կայ որ դեռ հինգ տարին նոր
լընցուց ու վեցերորդը մտաւ . աս տա-
րուանս մէջ պիտի իմացուի թէ եօթ-
ներորդին սկիզբը բնչ հասակի բնչ վի-
ճակի և բնչ կարողութեան մէջ պիտի
ըլլայ . . . Ի՞է մը աւելի պարզ ըսենք .
աս մեր օրագրիս հարկաւ աձման մէջ՝
կատարելագործութեան մէջ ըլլալը աս-
կէց ետքը աւելի ազքի պիտի զարնէ .
բայց ինչպէս որ ըսի , աս վեցերորդ տա-
րիս ալ շատ դիտողութիւններ կան ը-
նելու , որոնց հետեանկը միտք ունինք
լիսուծով աս տարուանս վերջերը ա-
ռանձին Յայտարարութեամք հրատա-
րակելու :

Ո՞եծ ուրախութիւն է մեզի տեմե-
լը՝ որ հիմակուան մեր ուրիշ ազգային
լրագիրներն ալ ընդհանրապէս նոյն
սկզբանց վրայ են , ու ան բաներն աւելի
կը ջանան սփուել ազգին մէջ՝ որոնք
յայտնապէս ու հիմակուընէ օգտակար
են իրեն ուսումնական , քաղաքական ու
բարոյական կրթութեանը : Ո՞ենք ա-
նոնց ամէն մէկուն յատկութիւնները
դեռ նոր համառօտած ըլլալով , հոս-
քիչ մը ընթերցափրաց հմտութիւն և
զուարծութիւն՝ քիչ մըն ալ յօրդորանք
տալու մոքով՝ օրագրաց և լրագրաց հա-
մառօտ պատմութիւնն ընենք , ու լա-
րոպացւոց մէջ աս տեսակ զրուածքնե-
րուն ինչ հոգի և ինչ ընդհանուր յատ-
կութիւններ ունենալը քիչ մը բացա-
տրենք :

Վարդիկ կան որ զարմանալի ջանք մը ունին ամէն բան Դամէն սկսել տալու . այսպիսեաց մէկը ելեր ըսեր է թէ լրագրին սկիզբը Դամայ դրախտին մէջ եղած է . Երբ ըսես նէ , պատասխան կուտայ թէ ան ատեն որ հրեշտակն եկաւ Դամայ ու Խւայի (և անոնցմով բովանդակ մարդկային ազգին) իմաց ըրաւ թէ դրախտէն գուրս պիտի քըշուին . և աչա աս ծանուցումը լրագրի գործողութիւն է կ'ըսէ : Դսկէ աւելի ծիծաղական օրինակ , բայց աս տեսակ իմաստակութեան գտնուելուն ապացոյց մըն ալ մեր աւքին առջևն ունինք , որով Յոյներէն ոմանք կը պնդէն թէ Խւրոպայի մէջ հիմա չկայ մէկ նոր գիւտ մը՝ որ հին Յոյները հնարած չըլան ատենով : Վենք այսպիսի կարծիքները հնարողներուն ձգելով , աս միայն գիտենք իրբեւ հաւանական՝ թէ լրագրի նման թեթև գրուածքներով լուր և գիտելիք տարածելը հին ատենը Հռովմայեցոց մէջ մտած էր . բայց կարգով կանոնով այսպիսի գրուածք ելելը ամենէն առաջ Անետիկ քաղքին մէջ սկսած է կ'ըսէն աս կերպով : Դանունի սուլդան Ահլէյմանին հետ մեծ պատերազմ ունեցան Անետկեցիք 1563էն . ան պատերազմին լուրերը մէյմէկ թերթ թղթի վրայ գրած՝ ամէն օր կը հրատարակուէին : Անետկոյ հասարակապետութիւր առջնի բերան հրաման չէր տուած ան լրագիրը տպելու . հապա ով կ'ուզէր ձեռագրին վրայէն կարդալ մէկ ստակ մը պիտի վճարէր իրբեւ տուրք . և որովհետև ան հին ստակը հածծէլլա կ'ըսուէր , լրագրին անունն ալ հածծէլլա կամ հաղէլլա դըրուեցաւ կ'ըսեն : Դսկէ քսան տարի մը ետքը նոյնպիսի պատճառաւ մըն ալ Դնդղիացիք սկսան լրագիր հանել . իսկ Դաղղիացիք 1630էն սկսան՝ ուրիշ պատճառաւ . այսինքն Ալճնոտոյ անունով բժիշկը առջի բերան իր հիւանդները միիթարելու մոքով ամէն օր մէյմէկ թերթ կը տպէր՝ մէջը զանազան լուրերով . աս թերթը քանի գնաց՝ զարդարուեցաւ մեծցաւ , ու եղաւ Երադէր

Դաղղիոյ՝ ըսուածը որ ինչուան հիմա կը տեսէ : () բագէտի կմ գաղղիարէն ծուռանալ անունը ամենէն առաջ () բագէտի Եմափնոյ՝ ըսուած ուսումնական լրագրին վրայ երեցաւ 1665էն . անկէ սովորութիւն եղաւ օրագէտի ըսել աւելի այսպիսի ուսումնական լրագրաց : Ա բան հարիւր տարի անցնելէն ետքը՝ Փարիզէան օրագէտի անունով լրագիրը սկսաւ ելլել 1777էն . ալ անկէ ետեւ ամէն տեսակ լրագիրներ սկսան շատնալ , մանաւանդ Դնդղիա ու Գերմանիա : Իսկ բուն հիմակուան քաղաքական լրագրաց ոճը Դաղղիացւոց խոռովութեն ատենը ծաղկեցաւ . վամն զի ան սոսկալի ժամանակին մէջ լրագիրները մնացեր էին քիչ մը ատեն ալ խաղաղասէր ու բարեկարգ մարդկանց ձեռքը մի միայն զէնք խոռովարաններուն դէմ . թէպէտ և վերջերը խոռովասիրաց թուրը զանոնք ալ լուցուց , ու իրենց կատաղի ձայններով լրցուած լրագիրները տարածուեցան ամէն տեղ :

Իտալիոյ մէջ հին ատենէն 'ի վեր կասկածելի գրուածք սեպուած էր լրագիրը , և ինչուան հիմայ ալ ուրիշ երկիրներու նայելով քիչ լրագիր կ'ելլէ հոն . բայց աս ալ կայ որ ընդհանրապէս ելածներն ալ լաւ ոճով գրուած են : Հռոմ ուրիշ քաղաքներէն ալ աւելի աղքատ էր լրագրի կողմանէ . բայց հիմակուան սրբազան պապին օրերը մէկէն 'ի մէկ աս կողմանէ ալ հարստցաւ :

Խրոպացւոց մէջ , ինչպէս որ ուրիշ անգամ ալ յիշեր ենք , ամենէն շատ լրագիր ունեցող ու կարդացող ազգը Դնդղիացիք են . 1830էն Դնդղիոյ լրագրաց թիւը 34 միլիոն է կ'ըսէին , 1841էն 55 միլիոն . իսկ հիմա՝ միայն լրագրաց տեսակները 732 հատ են հոն : Դս լրագիրները քննութեան տակ չեն իյնար . բայց թէ որ տէրութեան կամ բարի վարուց կամ հաւատոյ դէմբան մը գրեն՝ կրնան դատաստանի կանչուիլ : Դսոնցմէ ոմանք ամէն առաւօտ կը հրատարա-

կուին , ոմանք ամէն իրիկուն . բայց կի-
րակի օր հրատարակուող խիստ քիչ կայ .
Ի՞նգդիացւոց լրագիրները ուրիշներէն
աւելի սուղ ալ են՝ ծախքերնին շատ
ըլլալուն համար . վասն զի ամէն մէկ
լրագրին շաբաթական ծախքը միայն՝
գրեթէ 250 լիրէ սթերլին է , որ ըսել
է 27,500 զուրուշ . աս ծախքը կ'երթայ
լրագիրը շարադրողին , գործակցաց , շա-
րովներուն , տպողներուն , բաժնողնե-
րուն և այլն : Ի՞մենէն անուանի լրա-
գիրը , որ Ծայշն՝ ըսուածն է ու 7 մի-
լիոն օրինակէն աւելի կ'ելլէ , միայն տէ-
րութեան տարին 15,223 լիրէ սթերլին
տուրք կուտայ , այսինքն 1,674,530 զու-
րուշ , ան ալ միայն մէջի ծանուցմանցը
համար : — Ի՞նչափ տեսակ ամէնո-
րեայ լրագիրներէն զատ՝ շատ մը շաբա-
թականներ ալ ունին . ասոնց մէջ մէկը
կայ որ երբեմն ինչուան 60,000 օրինակ
կը տպուի :

Դաղղիոյ մէջ 750 տեսակ լրագիր
և օրագիր կը համրեն . ասոնցմէ 320
հատը Փարիզ կը տպուի , մնացածը
դրսերը . և միայն 20 հատը քաղաքա-
կան լուրեր կուտան : Ի՞սոնց մէջ Դար
կամ իրենց լեզուովը Այէւլ՝ ըսուածը
30,000 օրինակ կը տպուի , ուրիշ շատ
լրագիրներէ ալ աժան է , բայց չափէ
դուրս ալ համարձակախօս է : Ի՞մանք
ըսել թէ ուրիշ ամէն գրուածքներէ ու
հնարքներէ աւելի՝ Դաղղիոյ մէջ հի-
մակուան ատենս հերձուածներ ու երկ-
պառակութիւններ ձգողները լրագիր-
ներն են . վասն զի որը հիմակուան կա-
ռավարութեան պաշտպան կեցած է
ամէն բանի մէջ , որը անոր հակառակ .
որը Պուրպոնեան ցեղին իրաւանցը
պաշտպան է և օբխաւուահանք՝ ըսուած-
ներուն կողմը կը բռնէ , որը ռամկապե-
տութեան փափաքով ամենուն ալ դէմ
կը կռութուի . անոր համար Դաղղիա-
ցւոց լրագիրները կարդացողը՝ անոնց
հոգւոյն վրայ հարկաւ տեղեկութիւն
պիտի ունենայ որ կարենայ իմանալ թէ
ինչ գոյն ունին ու խօսքերնին որչափ

արժեցընելու է . ապա թէ ոչ , դիւրաւ-
կրնայ խաբուիլ : Վրեթէ ամէն լրագիրն
որ սկսած ատենը խոստմունք խոստ-
մունքի վրայ կ'ընէ որ անհողինասէր պիտի
ըլլայ . վրան շատ չանցնիր , մէյմըն ալ
տեսնես որ սաստիկ հողնասէր ըլլալէն
ետքը՝ կատաղի հառաւաէր ալ է եղեր .
առջի բերան կը սկսի մէկը մէկալը խած-
նել որ զօրաւոր ու ճարտասան լրագրի
անունը ժառանգէ իր խելքովը . ետքն
ալ տեսնելով որ դիմացինները զինքը
գետնէ գետին կը զարնեն , փողոցի ըս-
տահակ սրիկայից պէս յուսահատաբար
կը կռութուի՝ ինչուան որ կամ խաղքը ըլ-
լայ կամ հոգին բերանը գայ : Դրաւ է
որ Դաղղիոյ և Ի՞նգդիոյ խիստ հանձա-
րեղ սեպուած մատենագիրներն ալ օրա-
գիր գրող եղած են , ինչպէս Շաթոպա-
րիան , Շենիամին Վ՛ոնսթան , Դրատ ,
Լիզյո , Ծափէռ և այլն . բայց աս բանս
օրագրաց և լրագրաց ըստ ինքեան լաւ
ու զօրաւոր հնարքը ըլլալուն նշան է .
մեր խօսքը աս հնարքը շարաչար գոր-
ծածողներուն վրայ է : Ի՞սոնք են որ
լրագիրը կոյր թշնամութեան գործիք
ըրածանթիւ խուզութեանց պատճառ
կ'ըլլան . այնչափ որ թշնամական ու
նախատական բառերնին ալ կը համարին,
սովորականներն ալ խիստ շատ գործա-
ծուելով ուժերնին կորսընցուցած կը
սեպուին , ինչուան գովեստի բառերն
ալ հնացած ու մաշած ստրկի պէս՝ իրենց
արժեքին հարիւրին յիսունը կը կոր-
սընցընեն : Լարձեմ թէ մենք ալ իրա-
ւունք ունինք մեր մէկ քանի պատուա-
կան բառերուն համար վախնալու որ
ըլլայ թէ քիչ ատենէն մեր օրագրաց
մէջ խիստ աժըննալով ուժերնին կոր-
սընցընեն Ի՞ս պղտիկ փակագիծը
ներելի համարելով , դառնանք մեր խօս-
քին :

Դերմանիոյ մէջ 167 տեսակ օրագիր
և լրագիր կը համրուի . ասոնց մէջ ալ
ամենէն համբաւաւորն ու յիրաւի խիստ
շատ լրագիրներէ աւելի գովելին ու
ճշմարտախօսը Ի՞ւկութայի Հանրական
լրագիր ըստածն է : Որուսաց լրագիր-
ները՝ ազգին բազմութեանը նայելով

Խիստ քիչ, բայց լաւ ոճով գրուած են.
ասոնց մէջ Հետապային Անդը ըսուա-
ծը շատ անուանի է : Հյոյնք հինգ վեց
լրագիր ունին, բայց իրարու հակառա-
կութեան հոգւով գրուած ըլլանուն՝
վախեմ թէ աւելի վնաս կ'ընեն ժողո-
վրդեան քան թէ օգուտ : Հնդկաստան
քանի որ Ինդղիացւոց ձեռքը անցաւ
շատ լրագիրներ ալ սկսաւ հանել : Լ-
զիպտոսի մէջ 1828 թն սկսաւ տաճկերէն
լրագիրը Անգլիամէտ Անգլիացային
հրամանովը . Պօլայ Ժանդէֆ Վագայէ
լրագիրը ամենուն ծանօթ է : Ի՞նչ եր-
կրնցընենք . ինչուան Իմբրիկեցիք ու Ի-
մերիկայի վայրենի ժողովուրդներէն ալ
ոմանք իրենց համար լրագիրներ ունին :
— Բայց աշխարհիս մէջ մէկ երկիր մը
չկայ որ այնչափ բազմատեսակ ու բազ-
մաթիւ լրագիր ունենայ՝ ինչպէս Իմե-
րիկայի Անգլիակաց երկիրը :
Արածին լրագիրը ելեր է հոն Պիոսթըն
քաղաքը 1704 թ. . իսկ 1840 և 1500 տե-
սակ օրագիր և լրագիր համբեր են հոն՝
ամէնն ալ անդղիարէն, 70 տեսակ ալ
գերմաներէն : Արսեն թէ մէկ տա-
րուան մէջ ինչուան 60 միլիոն օրինակ
կ'ելլէ . և որովհետեւ լրագրաց վրայ հոն
տուրք ալ չկայ, աժան աժան կը ծա-
խուին . յայտնի է թէ գնողներն ալ կը
կարդան :

(Արագրաց և Արագրաց վրայ այս-
չափ խօսելէն ետքը, մեր ընթերցասի-
րաց կը թողունք երեւակայել ու խոր-
հրադածել թէ ինչ փափաքներ ու բա-
րեմաղթութիւններ կ'անցնին մեր սըր-
տէն աս բաներս գրելու ատեն ալ մեր
ազգային լրագրաց համար . ի՞նչ արդեօք,
բայց եթէ աճումն, յաջողութիւն, և
մանաւանդ կատարելագործութիւն և
օգտակարութիւն :

Հ. Գ. ԱՅԱ :

ԱՇԽԱԲԱՎԴՐՈՒԹԻՒՆ

Ենդշտ : — Արտասուլ:

ԱՌԱԹ-ՊՐԵՕՆ անունով երեելի աշ-
խարհագիրը շատ գեղեցիկ կը համառօ-
տէ Ինգղեոյ և Ինգղիացւոց յատկու-
թիւնները առ խօսքերով . “ Կիմայ մը
,, որ միշտ մշուշ, խոնաւ ու փոփոխա-
,, կան է . քաղաքական աղատութիւն
,, մը որ երկար ատեն նախանձելի եղեր
,, է նաև աշխարհիս խիստ լուսաւո-
,, րեալ ազգերուն . տիրող կրօն մը որ
,, օտար ազգեցութեան տակ ըլլալով՝
,, եր ոյժը պահեր է . Ճարտարութիւն
,, մը որ պատճառ եղեր է երկրին բեր-
,, քերուն տամնապատիկ շատնալուն . և
,, աս բաներուս պատճառաւ Ինգղիա-
,, ցւոց ազգը ծանր, խելքին եկածը ը-
,, նող, ըրածին վրայ մոտածող բնու-
,, թիւն մը առեր է . ինքնիրեն հաւ-
,, նած ըլլալուն՝ ինքղնաքը աշխարհիս
,, առաջին ազգը դնող, քաջուած կեանք
,, մը անցընող, որիշ Աւրոպացւոցմէ
,, տարբեր սովորութիւններ ունեցող,
,, դրացի ազգերէն աւելի գիտութիւն
,, ունեցող, տեսակ մըն ալ եսութիւն
,, ու շատ մը նախապաշարմունքներ ու-
,, նեցող . ասկէց է որ հասարակ ժո-
,, ղովոդեանը մէջ այնչափ արտաւոց
,, կարծիքներ կան, որ սովորաբար ազ-
,, գային հոգի կը սեպուին, մեծերուն
,, մէջ ալ այնպիսի սկզբունքներ որ եր-
,, բեմն արդարութեան դէմ կ'ելլեն,
,, որով Ինգղիացւոց կենցաղագիտու-
,, թիւնը ուրիշներէն շատ տարբեր ըն-
,, թացք մը ունի, այնպէս որ իրենց դաշ-
,, նակից տէրութիւններն ալ սորվեր են
,, ու վրան չեն վստահիր : Այսու ամե-
,, նայնիւ անդղիացի ազգին բուն եր-
,, կիրը թէպէտ և քիչ ընդարձակու-
,, թիւն ունի, բայց ինքը աշխարհիս
,, կշռոյն մէջ շատ մեծ ծանրութիւն
,, ունի . ուժը իրաւ որ շինծու է՝ նման
,, իր մեքենաներուն ուժին՝ որով ա-
,, րուեստական բերքերը հարիւրապա-
,, տիկ կը շատնան, բայց ան ուժն այն-